

դրխտութեամբ կ'անցնինք 'ի Ճմարիտ  
Հայրենիս , ուր պիտի ապրինք կատա-  
րեալ , անփոփոխ և յաւիտենական սի-  
րով :

Ո՛հ , աքսորանաց խեղճութիւն մէկ-  
մէկու չհասցնենք . աշխատութեանց  
մէջ փոփոխ սփոփենք զիրար , մխիթա-  
րենք վիշտերու մէջ . սիրենք , սիրենք  
մեր ընտանիքը մեզի պէս , ընտանիքէն  
աւելի հայրենիքը , հայրենիքէն աւելի  
զազգ մարդկային . և հայրենիքէն աւե-  
լի , մարդկային ազգէն աւելի , սիրենք  
կատարեալ արդարութիւնը , որ է ինքն  
ԱՍՏՈՒԱԾ :

**Թռչունք :**

Ի սաստկակոծ ձմերան աւեր ,  
Խըրթնանան յարկք եւ անդք մեր .  
Երամք հաւուց յօտար գաւառ  
Փոխեն ըզսէր ւերգոց բարբառ :  
Եւ յանդորրու նորն ապաւէն  
Ոչ հաստատունք միշտ կացցեն .  
Թըռչնիկքն յաքսոր ի ձմերան ,  
Վ երազարձցին ընդ գարնան :

Ըն ի բաղդէն նոքա նըժդէհք ,  
Սէք դառնագոյնս ողբամք հէգ .  
Դեռ տաղաւարք եւ ապարանք  
Տային զերգոցն արձագանգ :  
Թող գնայցէն յայլ օփն հանդարտիկ  
Շըրճուել ըզընակս երջանիկ .  
Թըռչնիկքն յաքսոր ի ձմերան ,  
Վ երազարձցին ընդ գարնան :

Հաւք դադարեալք ի յափուռս անդ ,  
Բերեմք նախանձ ընդ ձեր բաղդ .  
Ըհա մըռայլ ամպք ի դիզան  
Ի խորս հիւսսի որոտան .  
Ո՛հ երանեալ որ առ վայր մի  
Թեթեւ թեւօք հեռասցի :  
Թըռչնիկքն յաքսոր ի ձմերան ,  
Վ երազարձցին ընդ գարնան :

Յիշեսցեն զցաւս մերոց վըշտաց ,  
Եւ յանցանելըն մըրրկաց ,  
Վ երազարձցին առ կաղնին ծեր  
Բազում հողմոց տարաբեր .  
Ի գուշակել բերրի հովտաց  
Օ հաստատագոյն աւուրց դարձ ,  
Թըռչնիկքն յաքսոր ի ձմերան ,  
Վ երազարձցին ընդ գարնան :

**ՊԵՐԱՆԺԷ**

Պերանժէ այս երգս շարագրած է , մինչդեռ իր  
բարեկամը Աննու յաքսորս դատապարտուած ըլ-  
լալով կը պատրաստուէր թողու զհայրենիս . հե-  
ղինակը ճարտար ու փափուկ կերպով կը յայտնէ  
իրմէ անջատման վիշտը , և ապագայ յուսոյ ակըն-  
կալութեամբ կը մխիթարուի , թռչնոց պանդխտու-  
թեանը նմանցնելով որք երբ խիստ ձմերան օ-  
րերը կ'անցնին , կը դառնան վերստին իրենց մէյ մը  
սիրած հայրենիքը :

**Ղարմուշի Թաքարներու բնակու-  
քիւնը :**

Ուսաստան ոչ թէ ազգէ մը , այլ ազ-  
գերու , ժողովրդոց , ցեղերու , գաղթա-  
կանութեանց ու վրանաբնակ մարդ-  
կանց ժողովներէ կը բաղկանայ , որոնք  
ոչ բնութեամբ և ոչ ալ սովորութեամբ  
իրարու կրնամանին , և ոչ իսկ Եւրոպայի  
հետ վերաբերութիւն մը ունին . և  
հազիւ թէ Բըիոյ և Բլմերիկոյ ծովազե-  
րեայ վրանաբնակները քիչ մը ծանօ-  
թացած են Եւրոպացոց . իսկ շատերը  
անուամբ միայն , ինչպէս են Սամոյետք ,  
( )սդեաքները , Խազախները , Ղաւ-  
մուխի Թաթարները , Խըրղըզք , Պաշ-  
քիրները և Լէզկիները , և այլն : Ըս-  
ամէն անծանօթ ցեղերուն մէջ աւելի  
ծանուցեալներէն կը սեպուին Ղաւ-  
մուխի Թաթարները , որոնց բարուց ,  
սովորութեանց ու բնութեանը վրայ  
խօսիլը հետաքննութեան արժանի է :

Ուսաստանի Ղալմուխ ըսուած  
Թաթարները ամէն տարի Վոլկա գե-  
տին բերանները և Վասպից ծովուն ա-  
փանցը մօտ եղած դաշտավայրներու  
մէջ կ'անցընեն ձմեռուան եղանակը ,



առանց հաստատուն բնակութիւն մը ունենալու: Այս ծովուս եզերքները շատ եղէգնուտներ կը գտնուին զորոնք Ալմուխները տաքնալու համար կը փորձածեն: Եւ որովհետեւ նոյն կողմերը իրիտ քիչ ձիւն կու գայ, անոր համար իրենց հօտերը միշտ հոն քիչ կամ շատ ճարակ կրնան գտնել ինչուան գարուն: Վարնան առջի օրերը դէպ ՚ի հիւսիս կը սկսին երթալ, այն կողմի դաշտերուն բարիքը վայելելու համար, ինչուան որ Ալիկան իր տեղը ամիսփուի, որ գարնան կը զեղանի: Վարնան յորդուածիւնները անցնելէն վերջը,

Ալիկայի եզերքը ծանծաղուտ տեղերը լաւ ու առատ խոտ կու տան, որով Ալմուխները տեղէ տեղ կը փոխուին՝ միշտ իրենց կենդանեաց դիւրաւ ճարակ գտնելու համար. աս տեղափոխութեց համար ուղտերը շատ օգտակար են, որոնք չէ թէ միայն իրենց վրանները կը փոխադրեն, այլ բոլոր իրենց կահարասիքը. որոնց վիզը սլզտի զանգակիներ կը կախեն: Այլ, կին, տղայ, ամէնքն այս իրենց ճամբորդութեանը միջոց կ'երգեն. առջևէն փացողները ձիով աջ ու ձախ կը վազեն կամ կ'որսան, իսկ ետևէն եկողներն ալ հօտե-

րուն կ'առաջնորդեն։ Այս ժողովուրդս երջանիկ է իր վիճակին մէջ, թէպէտ և մեզի թշուառ երևայ։ Իրենց սնունդը ու բնակութիւննին թէ և մեզի վատաւորը երևնայ, բայց մէջերնին խիստ շատը խոր ծերութեան կը հասնին և մինչև ցմահ առողջ ու զուարթ կ'ըլլան։

Վալմուխ (Սաթարներուն հոտառութիւնը նուրբ է, լսողութիւննին սաստիկ և տեսութիւննին ալ խիստ սուր։ Այս հոտառութեան նրբութեամբը, իրենց զինուորական արշաւանաց մէջ հեռուէն կրակին ծուին և թշնամւոյն բանակած տեղը կ'իմանան. նոյնպէս օգտակար կ'ըլլայ իրենց այս սուր հոտառութիւնս աւարառութիւն ընելու, և բերրի դաշտ մը ընտրելու՝ վրաննին դընելու համար. դարձեալ հոտառութիւն կ'իմանան թէ արդեօք որջի մը մէջ աղուէս կամ ուրիշ գազան մը կայ թէ չէ։ Սէ որ ուղենան թշնամեաց ձիերուն քալուածքին ձայնը իմանալ, շիտակ գետնի վրայ կը պառկին և մէկ ականջնին գետին դնելով մտիկ կ'ընեն. և այսպէսով կ'իմանան թշնամւոյն բանակատեղին։ Աւելի զարմանալին ան է որ, ընդարձակ անապատներու մէջ, ուր աւազը միշտ տեղէ տեղ կը փոխուի և գետնէն ալ առատ շոգի կ'ելլէ, խել մը հեռու տեղէ ամենապզտի բանն ալ կը դիտեն ու կը տեսնան։

Երկայն ատեն այս ժողովրդեանս մէջ բնակող ճանապարհորդ մը կ'ըսէ թէ Վալմուխները սև մազերով կը ծնանին և ոչ երբէք տարբեր կերպով տեսեր է։ Իրենց նորածին տղաքը բուրովին բնութեան կը թողուն, և անշուշտ ասկէց պիտի ըլլայ որ մեծաւ մասամբ առողջ են, մարմիննին բարեկազմ և փոքրանդամ. թէպէտ և ընդհանրապէս խօսելով՝ միջահասակ են, և աւելի կ'արձահասակ քան թէ մեծղի։ Կը ծագրութիւննին ըստ բազմաց վկայութեանը տգեղ է. բայց վերի յիշած ճանապարհորդնիս հակառակը կը հաստատէ, ըսելով թէ ինչպէս արանց, նոյնպէս կանանց մէջ շատ վայելուչ գէմբեր տեսեր է։

Իսկ իրենց գծագրութեան մասնաւոր յատկութիւնն է, որ աչուրներնուն մեծ անկիւնը խոտորնակի դէպ 'ի քիթը ծռած է. յօնքերնին սև ու ցանցառ է ու ցած՝ աղեղի ձևով. քիթերնին ընդհանրապէս տափակ է ու դէպ 'ի ճակտին կողմը ձգմած. այտերնուն սկրը դուրս ելած, գլուխնին ու երեսնին ալ կըր է։ Նոյնպէս բիբերնին շատ սև է, պոկունքնին հաստ, կզակնին կարճ, ակռանին խիստ ճերմակ և ինչուան խոր ծերութիւն գեղեցիկ ու առողջ կը պահուին։ Կանջնին սաստիկ մեծ է և սովորականէն աւելի գլխէն վար. վասն զի իրենց գլխարկը ինչուան ականջներնուն վրայ բռնութեամբ կ'իջեցընեն։ Սորութնին առատ է, ընչացքնին պզտիկը թողուն, և քիչ մ'ալ դէպ 'ի վարի պոկունքին վրայ ինջած։ Կերերն ու իրենց քահանաները միայն՝ մօրութիւն հետ ընչացք ալ առատ կը թողուն։ Իրենց արու տղոց գլխուն մազերը շատով կ'ածիլեն։ Ընդհակառակն կանայք շատ վրէժխնդիր են իրենց մազերնին պահելու։ Սորութերնին բաւական ճերմակ է, մանաւանդ տղայոցը. բայց որովհետև մերկ կը թողուն տղաքը, անոր համար քիչ մը արևուն տաքութիւն, քիչ մ'ալ վրաններուն մուխը շուտով մարութիւն կապտագոյն դեղնի կը փոխէ։

Երկու ուրիշ վրանաբնակ ժողովրդոց պէս իրենց հիւղերն ալ թաղիքէ շինուած վրաններ են։ Այս վրաններս շատ ճարտարութեամբ կը շինեն, այսու ոճով։ Հիւղին ներքին կազմածքը ուռիի ճիւղերէ կը շինեն, որն որ սովորաբար 7 ոտք բարձրութիւն կ'ունենայ խոյրի մը ձևով։ Այս կմախքս իրենց որոշած տեղոյն վրայ կը դնեն և միայն մուտք մը կը թողուն դրան համար։ Տանիքը կըր է ու վրան ալ կամարածեք չորս փայտ դրած։ Ահա այս է Վալմուխ թաթարի մը հիւղին փայտէ կմախքը, զորն որ ընդհանրապէս կարմիր կը ներկեն։ Տանիքին վերի կողմը բաց է, որպէս զի լոյս առնէ և ծուին ալ դուրս ելլէ. վրանը թաղիքով կը պատեն ու ամուր չուանով մ'ալ կը



Հաստատեն : Ամառը այլ և այլ տեղերէ բաց կը թողուն . իսկ ցուրտ եղած ժամանակները թաղիքով կամ եղեգէ հիւսած խտրներով կը գոցեն , ու դրան առջև ալ թաղիքէ վարագոյր մը կը կախեն . նոյնպէս տանիքին վրայի եղած ծակը կը գոցեն , սրպէս զի թէ հովէ թէ անձրեւէ պաշտպանուի և հիւղին տաքութիւնն ալ գուրս չցրուի :

Սրանին մէջտեղը երկրթէ եռոտանի մը միշտ կը գտնուի , որուն տակը կրակը անպակաս է , և բոլոր կերակուրնին այս եռոտանիին վրայ կ'եփեն : Իրենց խոհակերոցի բոլոր ամաններն քանի մը երկրթէ տափակ ամաններ են՝ այլ և այլ տարածութեամբ , քանի մը փայտէ դգաղներ ու գաւաթներ : Վարձեալ ուրիշ կաշիէ քանի մը ամաններ

ու թէյի մեծ աման մը : Այս թէյի ամանն ալ աղքատներունը կաշիէ կ'ըլլայ , իսկ հարուստներունը փայտէ՝ արծաթի կամ պղնձի դրուագներով զարդարուած : Ընկողինը դրան գիմացը վրանին ամենէն խորունկ տեղը կը դրուի :

Հիւղին ներքին խնամքը կանանց վրայ է . էրիկ մարդիկ վրաններ կը շինեն կամ կը նորոգեն . մնացած ժամանակին կ'որսան , իրենց հօտերը կը խնամեն , կամ պարապ կը կենան և կամ կը զուարճանան : Անայք ընդհակառակն միշտ զբաղած են կենդանիները կ'ընելու , կաշիներ պատրաստելու , կարելու կամ ուրիշ ընտանեկան գործքեր ընելու : Ընակութիւննին փոխելու ժամանակ կը քակեն իրենց վրանները ու նորէն կը շինեն գացած տեղերնին : Աւելի զարմանալին ան է՝ որ երբոր էրիկ մարդիկ ճամբայ կ'ելլեն , կանայք կը թամբեն ձին ու դրան առջև կը բերեն : Անիկ մարդիկ թէպէտ և թէթև՝ բայց այնչափ աշխատանք ունին , որ ամենեւին պարապ չեն կենար ու ժամանակ չեն կորսնցըներ իրենց զարդարուելուն և մաքրութեանը համար :

Վարձուխներուն հարստութիւնը իրենց հօտերուն շատութեւնը վրայ է . և իրենց կերակուրն ալ կենդանիներէն կ'ընծա կ'ընծանին է : Աւելի ձի ունին քան թէ կով . և աւելի վեր կը սեպեն մատակ ձիուն կ'ընծա քան կովինը և ուրիշ կենդանեացը . վասն զի որչափ ալ քիչ թ'ընծանեն՝ քաղցրահամ գինեոյ մը համ կ'առնէ , անանկ որ երկու կամ երեք մեծ դգալ խմելով բաւական կը գինովցընէ : Այս մատակ ձիոց կ'ընծա խիստ քիչ սեր ունի , որով կարագ չեն կրնար շինել . բայց Վարձուխները գէշ օգի մը կը հանեն անկէց : Այս գործու զութիւնն ընդհանրապէս դրուցեաց ու բարեկամաց հանդիսի և ուրախութե մը համար կ'ըլլայ : Ըն որ այս ըմպելիքով կը գինովնայ , գրեթէ երկու օր խենթեցածի պէս կ'ըլլայ և քանի մը օր պէտք է որ ինքզինքը գտնէ :

Այս գտած կ'ընծա սաստիկ թ'ընծա շիճուկ մը կը թողու , որն որ շատ բանի

կը գործածուի : Վարձուխները նոր կը թած կ'ընծա հետ կը խառնեն ասիկայ , ու կ'ընծա հանելուս պէս կ'ուտեն . դարձեալ ոչխարի կամ գառան կաշին կոկելու համար կը գործածեն : Արբօր օղին կովի կ'ընծա կը շինեն , այնչափ կ'եփեն մնացածը՝ մինչև որ պանրի պէս թանձրանայ , ու զանիկայ աղէկ մը լաթէ անցընելէն ետև՝ կ'որ ու մանր կը կտրեն և արևու մէջ դնելով կը չորցընեն :

Վրանները իրենց պէտք եղած միսը որսով կը գտնեն , և առանց մեծ հարկաւորութեան իրենց հօտին չեն դուրս չիւր , բաց 'ի հարուստներէն , որոնք հանդիսի օրեր անանկ բանի չեն խնայեր : Ամէն տեսակ չորքոտանի կ'ուտեն , և քանի մը տեսակ ալ թռչուն , միայն թէ պարարտ ըլլան : Ամենէն աւելի կը սիրեն խլուրդը , կուղբը , և սրաքիթ մուկը՝ , զորոնք շատ առողջարար կը սեպեն : Այնպէս շատ կ'ուտեն ձի , վայրի այծեր ու մեծ գիշակեր թռչուններ ալ : Իրենց աւելցուցած միսը երկայն բարակ կտորներ կը կտրեն և արևու մէջ դնելով կը չորցնեն , կամ անձրևի ատեն իրենց հիւղին մէջ մուխի կը կախեն : Այս է իրենց ձմեռուան կամ ճամբորդութեան պաշարը : Այնպէս շատ վայրի արմատներ ալ կ'ուտեն :

Արիկ մարդիկ , ինչպէս որ ըսինք , կանանց համեմատութեամբ շատ անաշխատ կենանք կ'անցընեն : Բայց անով հանդերձ չենք կրնար ըսել թէ բոլոր կենանքերնին պարապ կ'անցընեն . վասն զի բաց 'ի իրենց զինուց ու հօտին խնամքէն , վրաններուն դարմանէն , աղջիկնին կարգելու համար ալ նոր վրաններ ու թաղիք շինելու կը զբաղին . ասոնցմէ դուրս իբրև զինուորք միշտ պատրաստ են իրենց ինչքերն և ընտանիքը պաշտպանելու :

Վարձուխներուն զէնքերն են նիզակ , աղեղն և նետեր : Աղեղնին ընդհանրապէս հացի ծառէ կամ եղջիւրէ կը շինեն . եղջիւրէ շինուածը աւելի յարգի ըլլալով , աւելի ալ սուղ է : Փայտէ ու

րիչ նետեր ալ ունին, որոնք սրածայր են, ու պզտի կենդանիներ և թռչուններ որսալու կը գործածեն: Աւրիչ նետեր ալ կը շինեն, որոնց ծայրերը բարակ երկաթի մը կտոր դրած է. իսկ պատերազմի համար գործածածնին հաստ ու սրածայր երկաթ մը կ'ունենայ: Բուրոր այս նետերս երեք կամ չորս կարգ փետուր կ'ունենան արծուի պոչէն, վասն զի թռչուններ սխալ ուղղութիւն կուտայ: Աւրաքանչիւր տեսակ նետ, կապարձին մէջ իւր առանձին խորշ ունի, որն որ ձիուն աջակողմը կախուած է, իսկ աղեղը ձախակողմը: Հարուստ Ալաբուխները նաև հրազէնք ալ ունին: Բնէկ զինուած Ալաբուխ մը ցանցի ձևով պողպատէ կամ երկրթէ պզտի օղերով շինած վահան մը ունի ըստ արևելեան սովորութեան: Այնպէս ցանցի ձևով շինած երկրթէ օղերով կրօ սաղաւարտ մը ունի, որ առջևի կողմէն մինչև յծնքերը կ'իջնայ, իսկ ետևի կողմէն մինչև վիզը և ուսերը: Երկրթէ շապիկ մըն ալ ունի որուն թևերը մինչև ձեռքին վրայ կ'իջնան: Այս շապիկին արմուկէն մինչև թևին ծայրը պողպատէ թիթեղով պատած է, սրոյ հարուածոց դէմ դնելու համար: Իրենք կը շինեն իրենց երկրթէ զէնքերը, ինչպէս նաև խոհակերոցի երկրթէ մանր ամանները:

Այս ժողովուրդս մոզոյ տառերով գրած օրինաց հաւաքմունք մը ունի, որն որ շատ քաղաքականացեալ ազգերու օրինակ կրնայ ըլլալ: Այս օրէնքներս թէպէտ և հին ատեն շինուած են, բայց մարդուս կենացը մեծապէս կը խնայեն. անանկ որ ամէն յանցանքի այլ և այլ պատիժներ որոշած է, բայց ոչ երբէք սպանութիւն, և ոչ իսկ հայրասպանին:

Այս օրինացս մէջ երևելի են այս մէկ երկու յօդուածները. Ա. Թիւ որ կռիւ ընողներէն մէկը յաղթուի, կռուին պարսպորդ հանգիսատեսները ձի մը տուժելու պարտք ունին, կռիւը չգաղտնեցնելուն համար: Բ. Արդասպանը ստիպուած է իրեն քովն առնել

սպաննուած մարդուն կինը և տղաքները ու զանոնք հոգալ: Հարուածի կամ վէրքի վրայ գալով, յանցաւորը ըստ յանցանքին մեծութեանը կը պատժուի. և ինչպէս Վուանկաց մէջ սովորութիւն էր, օրէնքը ամէն տեսակ վէրքի տուգանք կը սահմանէ, ինչպէս վիրաւորեալ կամ հատեալ ականջի, մատի, քթի և կամ ակռայի համար: Այնպէս նախատանաց համեմատ է նախատանաց տուգանքն ալ: Ամենամեծ նախատիքներն են մարդու մը՝ քղանցքէն կամ մօրուքէն քաշել, գլխարկին ծոպը փրցընել հանել, երեսը թըրնել, կամ աւազ և կամ ուրիշ բան ցանել: Իսկ գողութիւնը սաստիկ կը պատժուի թէ և մեծատուն ըլլայ գողը:

Արծես թէ այս օրէնքներս աւելի Ալաբուխներուն ինչ տեսակ բնութեանը ըլլալը յայտնելու համար են քան թէ իրենց գէշութեանը յայտարարվասն զի շատ մարդասէր, հիւրընկալ և ընկերական ժողովուրդ մըն է. ծառայելու պատրաստական են, ու միշտ ուրախ զուարթ: Իրայն երկու պակասութիւն ունին, այսինքն ազտոտութիւն ու խորամանկութիւն: Բուրը վրանաբնակ ժողովուրդները պարագորգութիւն շատ կը սիրեն. միայն Ալաբուխները աշխատասէր են ու անխոնջ: Թիւպէտ և ուշ կը պառկին, բայց արևու ծագելէն առաջ կ'ելլեն, ու իրենց մէջ ցորեկը պառկելը շատ անպատուութիւն է, միայն թէ գինով չըլլան: Բարկացող են ՚ի բնէ, թշնամութեամբ կամ վրէժխնդրութեան համար սպանութիւններ դիւրաւ կը պատահին. բայց հանդերձ այնու մէջերնին այնպէս բարեկամութեամբ ու սիրով են, որ մարդ չկարծեր իրենց ազատ ու սանձարձակ կենացը նայելով:

